

ՇԱՂԻԿ

Տեղից Ս.Ս. Գ.Ս. Ս.Ս.Ն

Խմբագիր Յակոբ ՏԼԻ.Յակոբեան

(703) Ի. ՏԱՐԻ - ԹԻԻ 32

20 ԴԵԿՏԵՄԲԵՐ 1907

ՀՐԱՆԴ ՈՒ ՆՈՒԱՐԴ



ԱՆԱՌԱԿ տղաքը
կը սիրէ՞ք :

Ես կը սիրեմ անառակ տղաքը, որովհետեւ ժամանակին ես ալ քիչ մը անառակ էի :

Անառակ տղաքը անոր համար կը սիրեմ, որովհետեւ խնայողի կ'ըլլան, աշխոյժ ու եռանդուն կ'ըլլան : Խօսքս ամէն անառակներու համար չէ, որովհետեւ, գիտեմ, չա՛տ մը անառակներ ալ կան որ մի՛ միայն անառակ են, կը թափեն, կը կոտրեն, կը ծեծեն, կը ծեծկուին, ամէն վայրկեան չարութիւն մը կ'ընեն, սիրտ մը կը ցաւցնեն :

Այս վերջին անառակներէն էր Հրանդ :

Կըտիկ տղայ մը որուն հայրիկը շատո՛նց էր մեռած : Մայրիկ մը միայն ունէր և քոյրիկ մը՝ Նուարդը :

Մայրիկը ամէն հայ մայրիկներու պէս անձնուէր ու բարի,

սկսաւ դուռ դուռ աշխատիլ, տատիլ, տառապիլ ապրեցնելու, կրթելու համար իր երկու որդ զաւակները որոնք աշխարհի մէջ վերը՝ Աստուած և վարը՝ մա'յրիկը միայն ունէին :

Հրանդ աշխատասէր տղայ մըն էր, մութն ու լուսուն կ'արթննար ու կ'արթնցնէր իր քուրիկը՝ որուն հետ ծոց ծոցի կը պառկէին : Եւ ձեռք ձեռքի դպրոց կը վազէին :

Սակայն օր մը փողոցի քանի մը ստամբակներու հանդիպեցաւ. անոնք անուշ-լեզու, անուշ-լեզու ընկերացան Հրանդի, ու իրենց հետ խաղալու հրաւիրեցին : Հրանդ առաջ չուզեց երթալ, ուզեց հեռանալ, բայց անոնք համոզեցին թէ դաշտ ու արտ, պարտէզ ու ծով պիտի չըջագայէին, պտուղի առատ ծառեր կային որոնցմով ժամանակ պիտի անցընէին :

Այս հեռաւոր հաճոյքներէն գրաւուած՝ Հրանդ մտածեց. «մէկ օր դպրոց չերթալով ինչ կը կորսնցնեմ. վաղը դարձեալ կ'երթամ» :

Բայց առաջին սխալ քայլը, երկրորդ մը կը բերէ, յաջորդ մը և շարունակաբար : Այսպէս Հրանդի մէկ օրը երկուք, երեք եղած էր և հիմա գրաւուած չար ընկերներու ցանցին մէջ, մոռցած էր գիրք, գրիչ, ուսում ու կրթութիւն :

Փողոցի կատարեալ սրիկայ մը եղած էր : Ո՛չ խրատ, ո՛չ ծեծ, ո՛չ փափկութիւն, ո՛չ խստութիւն օգուտ մը չունէին : Երբեմն մայրիկին աղաչանքներէն կը յուզուէր, պայուսակ ու սակառ կ'առնէր ու ճամբայ կ'ելլէր : Սակայն փողոցը դառնար չդառնար, երբ լսէր ստամբակ խումբին աղմուկը, ամէն բան կը մոռնար, մայր, քոյր, խոստում և զգացում : Մոլութիւնը աւելի անուշ կ'երեւար իրեն :

Տիզմի մէջ ինկած ճնճղուկի կը նմանէր, ալ ի՞նչպէս պիտի ազատուէր :

Օր մը ա՛յնքան վշտացուց, ա՛յնքան ցաւցուց իր մայրը որ այլևս երես չունեցաւ տուն գալու : Հէգ մայրիկը և պզտիկ անուշիկ քուրիկը պարա՛պ տեղը ժամերով սպասեցին : Մտածեցին որ գուցէ մօրաքոյրին գացած է : Բայց ոչ, Հրանդ հոն ալ երթալու երես չունէր. քանի մը անգամ անո՛նց ալ խօսք տուեր էր դպրոց երթալու համար, և դարձեալ չէր գացեր :

Ժամերով, ժամերով թափառեր էր իրենց տնակին առջեւնիրը : Գիշեր էր եղած, մութ, սատանայի պէս սև գիշեր մը : Ծուռները անգամ մէյմէկ անկիւն շնթրքեր էին ու կը քնանային : Անօթութիւնէն կարծես աղիքները դուրս կը քաշէին : Իր ոտքին տակ քարերը մէյմէկ փուշեր կը դառնային : Սիրտը սոսկումով լեցուեցաւ, կոկորդը սեղմուեցաւ, պոռալ ուզեց բայց վախցաւ : Գինովի պէս էր : Աչքերը արցունքներէն կ'այրէին : Վերջապէս՝ տեղ մը մը-

տաւ առանց գիտնալու թէ ո՛ւր: Շուն մը խուկաց, բայց կարծես զգալով իրեն եկած հիւրին թշուառութիւնը, գլուխը դարձեալ կողին մէջ խօթեց ու շարունակեց քնանալ: Հրանդ անկիւն մը ինկաւ յարդի դէզի մը վրայ...:

Անկէց անդին չէր յիշեր. երբ աչքերը բացաւ, տեսաւ որ դարշահոտ, ազտոտ ախոռի մը մէջ էր, որ հինութենէն լքուած էր և կենդանի անգամ չէին կապեր հոն:

Լացա՛ւ, լացա՛ւ...: Իր զղջումը ա՛յնքան դառն էր, ա՛յնքան դառն որ, անգամ մըն ալ չէր մտածեր այն տղաքներուն, չար անառակներուն վրայ որոնք էին այս բոլոր վէրքերուն պատճառը:

Ամօթահար, յանցաւորի մը պէս, կամաց կամաց գնաց իրենց տնակին մօտ: Դրան տակէն դուրս կանչեց Նուարդը. անոր պատմեց ամէն բան. անօթի մնալը, ախոռը պառկելը, վախը: Խեղճ պզտիկ Նուարդ իր թոմպուլիկ բազուկներով գրկեց աղբարիկը, կարծեց թէ ինք ալ օրերով անօթի մնացած էր, կարծեց թէ գիշերուան սեւերուն մէջէն սատանաները իրենց ճիրանները երկարած զիրենք պիտի յափշտակէին: Պաշտպանելու պէս զայն, գրկեց Հրանդի մէջքէն ու քաշեց բերաւ մինչեւ դրանը առջեւը:

Հոն Հրանդի հետ Նուարդ ալ վարանեցաւ, կարծեց թէ ինք ալ եղբօրը պէս յանցանք գործած էր և չէր համարձակեր ներս մտնելու. հոն կեցան շուարած:

Բայց, մայրիկը պատուհանէն տեսած էր, կուսեց որ զժբաղդութիւն մը կայ ու դուռ վազեց արցունքոտ աչքերով, գրկեց իր զաւակները, հարցնելով.

— Հրանդ, զաւակս ո՛ւր էիր... մէկ տե՞ղք կը ցաւի...

— Մա՛յրիկ, աղբսեց Նուարդ միջամտելով, ներէ՛՛ աղբարիկիս, հա՛ ներէ. մէյմըն ալ չպիտի ընէ. ե՛ս խօսք կուտամ...

Այդ օրը իրարու խառնուած արցունքները այդ տունին մէջ կարծես ուռգեցին երջանկութեան ծաղիկը: Հրանդ յարգեց իր խոստումը, Նուարդ իր գգուանքները աւելցուց իր սիրական եղբօրը համար, և մայրը աւելի ուրախ կ'երթար աշխատելու՝ իր այս զաւակներուն համար որոնցմէ մէկը կորսուած ոչխար մը եղած էր և դարձեալ վերադարձած:

Հրանդ հիմա անառակ էր դարձեալ, բայց բարի անառակ մը, աշխատասէր, ընտանեսէր անառակ մը:

Բարի անառակութիւնը համակրելի բան է, որովհետեւ եռանդ, աւիւն ու աշխուժութիւն կը յատկանշէ: Անառակութիւնը դեղ մըն է որ ծուլութիւնը, դանդաղութիւնը կը դարմանէ, սակայն չարութիւնը՝ թոյն մը որ կեանքերը կը վտանգէ, կ'արիւնոտէ ու կը մեռցնէ:

ՅԱԿՈՒ ՏԷՐ-ՅԱԿՈՒԲԵԱՆ





Աղուոր աղջիկ մըն է Մառին,
Հագիւ երեք տարեկան,
Յոյսն ու սէրը իր մայրիկին
Ու ամէնուն սիրական:

Աչքերն ըսես, անգին գոհար՝
Այնքան վառ են ու փայլուն
Կայծեր ունին, որ դողահար
Կ'ըլլաս իրենց նայելուն:

Բերան մ'ունի պղտիկ բացուած
Այնքան անուշ կը խօսի.
Կը հիանաս իրեն նայած՝
Կարծես մեղր կը հոսի:


Թաթիկները թումպուլ, ճերմակ,
Կարծես ինքնին սնդուսէ,
Կը զարմանաս երբ որ բարակ
Ձայնով ասօ քեզ կ'ըսէ:

Շատ սիրահար արդուզարդին,
Զգեստ ունի գոյն պէս պէս,
Ո՛չ մայրիկը, ո՛չ տիրուհին
Հաս մը չունին իրեն պէս:

Ինք զարդըն է, ինք հրճուանքն է
Բոլոր զինքը սիրողին,
Յոյսն է միակ իր մայրիկին
Ու ամէնուն պաշտելին:



ՊԱՐԳԵՒՆ ԿԵՍԸ



ՔՂԵՎԱՅԻՆԱԿ ջոջ աղնուական մը հարսնիք մը բռնած էր : Պէս պէս կերակուրներու, համադամներու և պտուղներու առատութեան քով խոշոր պակաս մը կար. ծովը ալեկոծ ըլլալուն ձուկ չկար բնաւ այդ օրը :

Խեղճ ձկնորս մը խոշոր վահանածուկով մը (ֆալֆան) դղեակ մը տաւ առտուն կանուխ : Ձկնորսին չափ ուրախացան ամէն անոնք որ գիտէին թէ այս պարագան աղնուականին անսահման ուրախութիւն պիտի պատճառէր. հետեւաբար ուղղակի դղեկատիրոջ քով առաջնորդեցին զայն :

— Ի՛նչ գեղեցիկ ձուկ, դուչեց աղնուականը. դինը ի՞նչ է յարեկամ, շո՛ւտ, ի՛նչ ալ ուղես, պիտի ընդփոյթ ընդունիս» :

— Տամոց մը իսկ չեմ ուղեր, տէ՛ր իմ, դրամ պիտի չառնեմ. ձուկիս գինը մերկ կանակիս վրայ գաւազանի հարիւր հարուած ընդունիլս պիտի ըլլայ. անկէ հատ մը պակասը պիտի չկըրնամ ընդունիլ, եթէ կամքը իմս ըլլայ :

Աղնուականը և հարսնետորները արմացան զարմացան այս խօսքին վրայ. բայց տարօրինակ ձկնորսը անյողդողդ կը մնար իր ըսածներուն մասին : Ձկնորսին անդրդուելիութիւնը խախտելու համար ա՛հէն միջոց՝ զուր ջանք անօգուտ վաստակ մնաց : Վերջապէս աղնուականը ճարահատ ըսաւ .

— Լա՛ւ, լաւ. կ'երեւի թէ այս մարդը տարօրինակ քմահաճոյք մը ունի. ի՛նչ ալ ըլլայ պահանջը, կամայ ակամայ ձուկը զընել պէտք է անպատճառ : Պառկեցուցէք ուրեմն կամացուկ մը, թող իր ձուկին գինը մեր ներկայութեանը ստանայ :

Հարուածներուն ճիշտ յիսուն հատը ընդունելէն վերջ «կեցէք, կեցէք, պտուղ խեղճ ձկնորսը, շահիս մասնակից ընկեր մըն ալ ունիմ, և անիրաւութիւն պիտի ըլլայ եթէ առածիս բաժնեկից չըլլայ ան» :

— Ի՛նչ, աշխարհի վրայ իր նմանը կրնայ ունենա՞լ ասանկ խենդ մը, ըսաւ աղնուականը : Ո՛ւր կրնայ ըլլալ ատիկա, անո՛ւնը տուր, տեղն ըսէ, որպէսզի անմիջապէս հոս բերուի, եթէ կարելի է :

— Հեռուները երթալու պէտք չկայ, երկար բտրակ փնտրուողներու հարկ ալ չկայ, ըսաւ ձկնորսը. դրան առջեւ կ'սպասէ. Ձեր դանսպանն է այն մի՛ զարմանաք : Թող չի տուաւ որ ներս

մտնեմ մինչև չի խոստացայ վահանածուկիս առթիւ ստանալիք պարգևիս կեսը իրեն տալ :

— Հօ . կեցցէ՛ դռնապանային հաւատարմութիւն . ներս կանչեցէք տեսնեմ ստուգիւ պէտք է որ արդարութիւնը փառաւորապէս գործադրուի , գոչեց ազնուականը :

Դռնապանը ներս բերուեցաւ և իր սակարկութեան բաժինը առաւ . ասկէ զատ պաշտօնէն վճնտուելով տունէն դուրս հանուեցաւ և ուղղամիտ ու հաստատակամ ձկնորսն ալ . . . լիառատ վարձատրուեցաւ :

* * *

Կը տեսնէ՞ք թէ , պղտիկ ընթերցողներս , հաստատամտութիւնը ուրե՛ր կը տանի մարդս . դուք ալ եթէ հիմակուրնէ հաստատամիտ և ուղղամիտ ըլլալ վարժուիք , փայլուն ապագայ մը պիտի ապահովէք , թէեւ մեծամեծ դժուարութիւններով :

Մամուրեք-Իւշ-Ազիզ

Հայացուց
Տիպիւն ԱԶՆԻԻ Մ. ՂԵՒՈՆԴԵԱՆ



ՀԵՏԱԲՐԲՐԱԿԱՆ ՆՈԹԵՐ

ԱՄԷՆԷՆ ԵՐԿԱՅՆ ԲՈՅՍՈՐ . — Ամէնէն երկայն բոյսը ծովային բոյս մըն է և այնքան առատ կայ հարաւային ծովերուն կարգ մը մասերուն մէջ որ , հոն նաւարկութիւնը անկարելի կը դարձնէ գրեթէ : Յաճախ կը հասնի 90 մէթր երկայնութեան մը : Այս բոյսը կը կոչուի ներեսիքիս : Բնիկները կը գործածեն զայն իբր չուան և կամ չինութեանց համար :

ԻՆՉ ԿՐԼԼԱՆ ԹԻՉՈՒՆՆԵՐԸ . — 1905 տարին մէջ , Անգլիա զրկուած են 30 միլիոն հատ թռչուն , որպէս զի կիներուն զըլխարկները զարգարուին : Լոնտոնի մէկ գործարանապետը միայն , Արիւսելեան Հնդկաստանէն ստացած է 400,000 ճանճահաւ (տեսակ մը խիստ պղտիկ թռչուն) , 600,000 հատ դրախտահաւ և 450,000 հատ զանազան տեսակ թռչուններ : Վիճակագրութեան մը նայելով , ամէն տարի 200էն 300 միլիոն թռչուն կ'սպաննուի , քաղաքակիրթ աշխարհի կիներուն գլխարկները զարդարելու համար :



ԾՆՈՂՔԸ ՉՍԻՐՈՂ ՏՂԱՆ

Անցած չաբթու պատմեցինք ծնողատէր
Չարեհի կեանքը:

Չարեհենց զիւղին մէջ կը բնակէր նաև
ուրիշ պարկեշտ ընտանիք մը որ մէկ հատիկ
զաւակ մը ունէր Մարկոս անուն:

Ասանք աղքատ մարդիկ էին, սակայն շատ
մը զրկանքներ կրեցին, շատ մը զոհողութիւն-
ներ ըրին և վերջապէս աղէկ ուսում մը
տուին իրենց մէկ հատիկ զաւկին:

Իրաւ ալ Մարկոս գործի մտաւ և շատ հա-
րսասցաւ:

Ինչպէս ամէն տղու, այս տղուն ալ սրտաքն
էր իր ծնողքը խնամել: Սակայն Մարկոս, իր
յաջողութիւններէն շիտցած էր և չար սիրտ
մը ունէր. ասոր համար չէր ուզեր նայիլ իր
հայրիկին ու մայրիկին: Փոխանակ անոնց բա-
րիք ընելու, նոյնիսկ չէր ուզեր անոնել անոնց
երեսը, որովհետև նոր հազուստներ չունէին
անոնք: Այսպէս, խեղճ ծնողքը աղքատու-
թեան մէջ մեռան անիծելով իրենց չար զա-
ւակը:

Աստուած լսեց այս անէծքը և պատժեց
Մարկոսը: Մարկոս օր մը իր ամբողջ հարըս-
տութիւնը կորսնցուց և ինք ալ աղքատ ին-
կաւ:

Մարկոսի զաւակներն ալ հարուստ եղան,
սակայն անոնք ալ չարսիրտ էին և իրենց
կարգին իրենց հայրը չնայեցան բնաւ:



ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹԻՒՆ ՄԸ

ՍԱՌՈՒՑԵԱԼ ԳՕՏԻՒՆ ՄԷՁ

ՍԱՌՈՒՑԵԱԼ գօտիի երկար զիյերը տակաւ կ'ողջունուէր լոյսի առաջին նշոյլներէն : Բեւեռային թմրող արջերու նման, ամբողջ ձմեռը անցուցինք ձիւնի անազին զանգուածի մը տակ : Ասիկա կը ծառայէր իրրեւ թաւ վերմակ մը մեր պղտիկ հիւզակին վրայ, և կ'օգնէր սաք պահելու մեզ, ՅՅ նաւարեկեալներս, որ նետուած էինք Բուտոյթ անապատ կղզին՝ բեւեռային ծովուն սառած տարածութեանց մէջ :

Օր մը, ձիւնի փոթորիկէ մը վերջ Բէյբ Սօլընի կողմը պտոյտի ելայ : Վրան վերադառնալու ստեն այդ հրուանդանին ամէնէն բարձր ժայռերուն վրայ կեցայ, սառուցապատ ծովը դիտելու համար : Դէպի հիւսիս և արեւմուտք՝ ձերմակին մէջ շոգիի խոշոր սևորակ ծուէններ կը յայտնէին թէ ծովը բաց էր հոն, և վերը՝ շոգիի թուխ ամպեր կը կախուէին, ուրիշ յայտարար նշան մը բաց չուրի, անոնց ներքեւը :

Սչքերս հարաւ դէպի Թէփից ծոցը դարձնելով՝ տեսայ վրանին համայնապատկերը, հիւզակը, երկու պղտիկ դիտարանները, և բազմաթիւ ուտեստի պահարաններ որոնք ամէնը միասին բեւեռային գիւղի մը երեւոյթը կ'ընծայէին : Վարը՝ հոսանքի ձեղքուածին մէջ, ուր ծոցին սառը կը միանար ցամաքին՝ կրնայի որոշել հողմացոյցը իմ ընկերներէս մէկուն որ հովին ուղղութիւնը կը քննէր : Իր ետեւը կը բարձրանար սառի դադաթներու փայլուն տարածութիւն մը, որ ծովուն կողմի տեսարանը զգալիորէն կը դոցէր :

Կեցած բարձրութենէս յանկարծ նշմարեցի բեւեռային խոշոր արջ մը, որ կարծր սառոյցին վրայէն դէպի ցամաք կ'երթար : Մինչ կը դիտէի՝ ան հասաւ սառի բարձր կտորի մը, որուն դադաթը մագլցելով՝ ևտեւի ոտքերուն վրայ կեցաւ ու սկսաւ ուշիւ նայիլ հոն, ուր Մըսթըր Լօնկ՝ հողմացոյցը քննելու զբաղած էր : Արջին նպատակը կուահեցի : Մօտերը ուրիշ մէկը չէր երեւեր և Լօնկ ալ ղէնը չունէր : Կրնայի՞ վրան երթալ, հրացան մը առնել և օգնութեան փութալ արջը դեռ յարձակումի չսկսած : Յուրտ, խածնող օդին մէջ վազեցի գրեթէ մզոն մը հեռաւորութիւնը մինչեւ վրան, արշաւ մը որ բարեբախտաբար դարվար էր : Տունէն ներս խոյսացայ, հրացանս ձեռք անցուցի և ճամբայ ելայ ա'յնչափ արագ որչափ կրնայի դէպի հոն ուր արջը վերջին անգամ տեսայ : Սովորաւ

բար վրանին չուները հաճելի ժամանց մը կը նկատէին ասանկ հետապնդումի մը միանալ. բայց այս անգամ վրանին չուրջը իրարու քով կը կծկտէին, ոռնալով ու կազկանձելով, որով ինծի չհետեւեցան երբ հրացանս բռնած առջեւնուն վազելով անցայ:

Շուտով Լօնկի հասայ և իրեն ազգարարելով որ զգուշանայ մօտեցող արջէն, որմէ բնաւ լուր չուներ տակաւին, սկսայ նուազ արագութեամբ ընթանալ, որովհետեւ հոն սառը շատ խորտուրորտ էր դէպի առաջացող գաղանին կողմը: Երբ առաջին ցցանքէն կ'անցնէի՝ տեսայ որ արջը իմ կողմս կու գար...: Այդ վայրկեանին զիս նշմարեց, ետեւին վրայ կայնեցաւ աւելի աղէկ տեսնելու համար, և սկսաւ սառի կտորներուն վրայէն ցտակելով վրաս յառաջանալ: Հրացանս վերցուցի, աճապարոտ նշան մը առի և բըլթակը քաշեցի: Փոխանակ սովորական արագ բազխիւնին և պայթիւնին՝ զգացի նիգին դանդաղ, կողուն շարժումը, որ ինծի կըռահել տուաւ թէ զսպանակը սառած էր: Քանի մը օր առաջ հրացանս մաքրած ատեն զսպանակը իւղոտելու մոռցած էի՝ նիզը ետ ու առաջ շարժեցի արագ արագ, ջանալով չփուժով զսպանակը տաքցնել, մինչ հսկայ արջը սառի բեկորներուն վրայէն արագ արագ կը մօտենար: Իյթակը անգամ մըն ալ քաշեցի: Անակնկալը պատահեցաւ և փամփուշտը պայթեցաւ: Բայց աճապարանքիս մէջ սխալ նշան առած էի, և կենդանին ա'յնչպի մօտն էր: Այսու հանդերձ բոցն ու պայթիւնը գաղանը վախցուցած ըլլալու էին, քանի որ ան սկսաւ կծիկը դնել: Ետեւէն ես ալ մագլցեցայ, բայց թանձր սառին պատճառաւ դաշն կորսնցուցի. յետոյ տեսայ որ մինչև երկու հարիւր եարտայի չափ հեռացած էր ինձմէ, և տակաւին կը փախչէր խոշոր ոստումներով բաց ծովուն ուղղութեամբ: Նշան առի և կրակեցի հրացանս, ճիշտ այն պահուն երբ արջը սառի երկու բեկորներու մէջտեղէն կը ցտակէր: Այս անգամ յաջողած էի. կենդանին ճարպի գունտի մը պէս վար ի կաւ: Արջին իյնալուն վրայ չուները այնպիսի ոռնում մը, հաշիւն մը բարձրացուցին, որու նման քիչ անգամ լսած էի, նոյն իսկ այդ ազմկայոյդ վոհմակէն:

Վրանին մէջ ահէն չուն պատրաստուեցաւ ինկած հսկային վրայ երթալ: Գնդակը կռնակէն մտած էր և տեւի ոտքերը անդամալոյծ ընելով, թէև արջը կարող էր հարթ սառին վրայ շուրջանակի օրօրուիլ և աճարկու հարուածներ տալ առջեւի թաթերով: Բայց ճակատամարտը խիստ անհաւասար էր: Գնդակ մըն ալ և խոշոր արջը դադրած էր ցաւ զգալէ...: Վրանին մարդիկը քովս հասան և չուները սանակի մը լծեցին: Անոր վրայ դժուարութեամբ փուսեցինք ծանր արջին զիակը և յետոյ դէպի ցամաք ճամբայ մը բանալով՝ մեր բուռը հիւզակ փոխադրեցինք ուր սիրով հիւրընկալուեցաւ այս առատ յաւելումը որ կ'ըլլար մեր և չուներուն ճարպի պաշարին վրայ:

Անդիերէնէ Թարգմանեց՝ ՄԳՐՏԻՉ ՏԷՐ ՅԱԿՈԲԵՆ

ԱՆՋԱՏ ԽՕՍՔԵՐ

ՊԶՏԻՆՆԵՐՈՒՆ



- ★ Մնողքը սիրելը պարտականութիւն մըն է, բայց շատ քաղցր և շատ բնական:
- ★ Լաւ մտածել և լաւ ըսել բան մը չեն արժեր, առանց գործադրելու:
- ★ Քաղաքաւարութիւնը լաւ զգացումներու արտաքին նըշանն է:
- ★ Խոստովանուած յանցանք մը, կէս մը ներուած կը համարուի:
- ★ Ո՛վ որ իր սխալը կը ճանչնայ և զայն ուղղել կը փութայ, ազնիւ զգածման տէր անձ մըն է:
- ★ Համբերութիւնը մեծ հոգիին ուղղակի նշանն է:
- ★ Ներբողի արժանի ըլլալու զգածումը, ներբող ընդունելու հաճոյքէն աւելի քաղցր է:
- ★ Ասկեղծ և մտերիմ բարեկամ մը, երկնային պարգև մըն է:
- ★ Բաւական զիւրին է արծաթ և ոսկի գանեւը, բայց ճշմարիտ բարեկամ մը անգին արժէք ունի:
- ★ Վայելուչ բացատրութիւնը պարզ և հասարակ գաղափար մը կ'ազնուացնէ:
- ★ Տգէտ մը դաստիարակելը աւելի զիւրին է, քան թէ կէս գիտուն մը:
- ★ Բառ մը, իր սովորական նշանակութեամբ պէտք է գործածել:
- ★ Անխորհուրդ խնդրանք մը պէտք է որ անխելի մնայ:
- ★ Հոգիին մրակ գանձը, առաքինութիւնն է:
- ★ Արձամարնեցէ՛ք շողոքորթ լեզուին հրապոյրները, վասն զի ճշմարիտ և ամէնէն գէշ թշնամիները շողոքորթներն են:
- ★ Դպրոցի մէջ յաշողելու համար միտք և խելք պէտք է, իսկ գործնական աշխարհին մէջ՝ նկարագիր և սկզբունք:
- ★ Բարութիւնը վե՛հ հոգիներուն համար երջանկութիւնն է, հետեւապէս անոնք երջանիկ են որ ճշմարտապէս բարի են:
- ★ Գէշ վէրքը կամ վիրաւորումը կարելի է դարմանելը, բայց գէշ անունը, երբեք չի դարմանուիր:

ՎԱՀՐԱՄ ՍԸՎԱՅԵԱՆ



ՊՁՏԻԿ ԾԱՌԻ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻԻՆԸ

ՍՏԵՆՈՎ, անտառի մը մէջ պղտիկ ծառ մը կար սրածայր տե-
րեւներով ծածկուած: «Ահ, կ'ըսէր որ մը, դրացիներս ինչ
երջանիկ են: Իրենց տերեւները տեսնողը հաճոյք կը զգայ: Իմին-
ներս ասեղի պէս են, ոչ ոք կը համարձակի ինծի մօտենալ: Կ'ու-
զէի ես դրապիներէս աւելի երջանիկ ըլլալ, կ'ուզէի ոսկի տերեւ-
ներ ունենալ»:

Գիշեր կ'ըլլայ, պղտիկ ծառը կը քնանայ և հետեւեալ առ-
տուն երբ կ'արթննայ կը տեսնէ որ կերպարանափոխ եղած է:
«Ինչ երջանկութիւն, կը գոչէ, ահա ամբողջ ոսկի եմ կտրեր: Ան-
տառին մէջ չկայ ծառ մը ինծի նման հազուած»:

Բայց գիշերուան մօտ չոր ու երկայն ձեռքերով ագահ մը կու
գայ, խոշոր պայուսակ մը բռնած: Իր շուրջը կը նայի երկչոտու-
թեամբ և տեսնելով որ ոչ ոք զինքը կը դիտէ, ոսկի տերեւները
կը փրցնէ, և պայուսակին մէջ զնելով կը հեռանայ:

«Ահ, կ'ըսէ պղտիկ ծառը, մե՛ղք գեղեցիկ տերեւներուս,
ի՛նչ աղուոր կը փայլէին արեւին տակ: Բայց ապակիէ տերեւներն
ալ աղուոր ըլլալու են: Իցիւ թէ ապակիէ տերեւներ ունենայի»:

Իրիկունը կը քնանայ, և հետեւեալ առտուն վերստին փոխ-
ուած կը գտնէ ինքզինքը: Իր ոստերուն ծայրէն ապակիէ տերեւ-
ներ վար կախուեր էին: «Ահ, կ'ըսէ, այս ինչ գեղեցիկ զարդ է:
Դրացիներս ասանկ բան չունին»:

Բայց գորշ ամպեր երկինքին մէջ կը ժողովուին, հովը կը
բարձրանայ, և բոլոր ապակիէ տերեւները կը կոտրաին:

«Աւա՛ղ, կը մրմնջէ հառաչելով պղտիկ պարծենկոտ ծառը,
այս տերեւները շատ զիւրաբեկ են եղեր: Ամէնէն ազէկն է գեղե-
ցիկ անուշաբոյր կանանչ տերեւներ ունենալ»:

Իրիկունը պղտիկ ծառը կը քնանայ, և հետեւեալ առտուն
փափաքածին պէս հագուած էր: Բայց իր թարմ տերեւներուն բոյ-
րը առնելով այծերը կու գան կը կրծեն զանոնք, և իրենց ետեւի
ոտքերուն վրայ բարձրանալով, փոքրիկ ծառին մինչեւ գագաթը
կ'ելեն, և ամբողջովին կը մերկացնեն զայն:

Այն ատեն կը ճանչնայ իր փառաւէր ըղձանքներուն յիմա-
րութիւնը: Իրիկունը քնացած ատեն նորէն կը փափաքի իր առջի
տերեւները ունենալ, և հետեւեալ առտուն շատ ուրախ կ'ըլլայ ոս-
տերուն վրայ զանոնք տեսնելով: Ոսկիի պէս չողափայլ չեն, ոչ
ապակիի պէս լուսաթափանց, ոչ անուշաբոյր բոյսերուն հրապոյրը
ունին, բայց հաստատուն են, ոչ ոք պիտի գայ զանոնք գողնալ,
և բոլոր եղանակին մէջ անսնց՝ով զարգարուած պիտի մնայ:

Թարգմանեց

ՄԱՌԻ Պ. ՎԱՐԳԱՆԵԱՆ

Աեակեռուկի Էստեան վարժարանի

ԳՍԱՎԻԷ ՄԱՌՄԻԷ

ՓՇՈՒՐՆԵՐ՝ ՄԵԾ ՄԱՐԴՈՑ ԿԵԱՆՔԷՆ

Կարդալու փափաքը պարզ արհեստաւորը մեծ գրագէտ մը կրնայ ընել:

Մտիկ ըրէք այս ճշ արտութեան մէկ պատ ԽՈՒՐՆԵՐ:

Սկովտիոյ (Անգլիա) ամէնէն փառաւոր և մեծ զաւակներէն մէկն է Ճօն Մէքլինթօթ: Ասիկա պարտիզպանի մը զաւակն էր և կրթուելու շատ քիչ առիթ ունէր: Տասը տարեկանին ոչխարի հօտերու պահպանութիւն կ'ընէր: Այս միջոցին էր որ կարդալու փափաք մը եկաւ վրան: Ետքը կօշկակար եղաւ և 1½ տարի այդ արհեստով զբաղեցաւ: Բայց գիտնալու, սովորելու տենչէն գրաւուած, սկսաւ կարդալ ինչ որ կրնար գտնել: Կօշկակարութենէն յոգնած, ոստիկան եղաւ. վերջապէս իր ծննդավայր Ապրտին քաղաքին մէջ բացաւ վէճերու կարգադրութեան յատուկ խանութ մը: Հօն, իր պարապ ժամերուն գրեց հսկայ գործ մը, Սկովտիոյ քաղաքներու պատմութիւնը: Չեռնհասներու կարծիքին նախելով այս գիրքը ամենափայլունն է Սկովտիոյ վրայ բոլոր դրուածներուն մէջ: Ճօն Մէքլինթօթ այս գործը սկսաւ գրել 19 տարեկանին: Կը հաւաստեն թէ նմանօրինակ պարագաներու մէջ ո և է արժէքաւոր գիրք չէ արտագրուած:

Խնամազրութիւնս իր ջերմագին խնդակցութիւնները կ'ուղղէ ծանօթ բանաստեղծ և Ծաղիկի ալեւոր աշխատակից Մկրտիչ ԷՖ. Աճէմեանի՝ իր զաւակին Օր. Վիքթօրիայի ամուսնութեան առթիւ Սիմօն ԷՖ. Թօքաթեանի նետ:

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Թէ՛ՆՂԻԿԻ ԱՄԷՆՈՒՆ ՏԱՐԵՑՈՅՑԸ. — Ստացանք այս գեղեցիկ ու ընդարցակ տարեցոյցը, որ իր տեսակին մէջ առաջնակարգ է: Կան գրական հատուածներէ զատ, ամէն կարգի նիւթերու վրայ գրուածներ: Գաղտնիք մը տալու համար իր վրայ յիշենք միայն թէ 400 հատ նիւթ և 58 հատ մեծադիր պատկերներ կը բովանդակէ: Կ'արժէ որ ամէն տունի մէջ գտնուի: գինն է 10 զրչ.:

ԴՊՐՈՑ ԵՒ ԴՊՐՈՒԹԻՒՆ. — Ստացանք ողբացեալ ուսուցչապետ Ռէթէոս Պէրպէրեանի այս ընդարձակ գործը որ գրական և կրթական խնդիրներու վրայ կարեւոր աշխատասիրութիւն մըն է: Կեղրոնատեղին է Պալենց գրատունը:

Ստացանք նաև Պալենց գրատան երկու խիստ օգտակար հրատարակութիւնները Դուռն պիտի ըզլաս և Հաւաքածոյ քարոյակաւն պատմութեանց, զորս կը յանձնարարենք ամէն ուսուցիչի և ուսանողի:

Մ Տ Ք Ի Զ Բ Օ Ս Ա Ն Ք

Մրցում մը Պոլսոյ եւ գաւառներու համար

Բ Ա Ռ Ա Ն Ա Ղ

Անձրեւ, տաճկերէն ռոզնոզ չընկրչ:

Զարմանալի մէկ բառաշարձումով Անձրեւ բառը տաճկերէնի մէջ ռոզնոզ չընկրչ կուգայ:

Լուծողներէն երեք հոգիի պիտի տրուի հետեւեալ նուէրները.

6 ամիս Ծաղիկ:

1 բարձի երես անդուսէ մետաքսով:

1 մեծադիր պատկեր:

Պատասխանները պէտք է հասնին մինչեւ 10 Յունվար, Ծաղիկի խորագրատունը:

Մասիսի մէջ Տիար Յակոբ Արայրճեանի լուծումը սխալ էր:

ՍԵՂՐԱՔ ԱՐԱՄԵԱՆ

Հանելուկ թիւ 32.

Գտէք բառ մը որ ժամանակի որոշ չափ մըն է. կրկնեցէք զայն՝ և անա կ'ունենաք երգ մը զոր ամէնքնիդ լսած էք:

Հաշուական հարցում թիւ 32

Բաղնիքին մէջ լուացուող մեծ-աղա մը իր սպասաւորին կը յանձնարարէ լեմոն մը բերել: Ծառան դուրս ելած ատեն անցաւ 7 դուռներէ, որոնց պահպանները զատ զատ ըսին թէ բերած լեմոնին կէսը իրենք պիտի առնեն: Ծառան քանի՞ լեմոն պէտք է դնէ՝ մէկ հատը տիրոջը հասցնելու համար:

Լուծողներէն Չին մէյմէկ Ժողովրդական Տարեցոյց:

Թիւ 31 հանելուկին լուծումն է.

ԿԱՂ-ԱՆԴ—ԿԱՂԱՆԴ

Թիւ 31 հաշուական հարցումին պատասխանն է.

Առաջինը առաւ 3700 ոսկի, իսկ Բ.ը 2250 ոսկի:

Ճիշտ լուծողներն են.

Պեչիկրաշի ազգ. վարժարանէն՝ Նոյեմի Ա. քկիւլեան, Նուարդ Թուլումպաճեան, Թագուհի Եազմաճեան, Լուսին Թաթարեան, Աղաւնի Սարգիսեան, Սաթեհիկ Շահպէնտէրեան, Աստղիկ Իգնատիոսեան, Մարիամ Բիւրքճեան, Հռիփսիմէ Պողոսեան, Արաքսի Սարափեան, Մաննիկ Մ. Յակոբեան, Նուարդ Բարսեղեան, Աղաւնի Կարինեան, Լուսին Այճեան, Գ. Ա. Պօռուճեան, Գ. Պաղտասարեան, Սարգիս Փափաղեան, Դառնիկ Գըլըճճեան, Փայլիկ Թումանեան, Կոստանդ Չիթճեան, Պարզև Բարթամեան, Սիմոն

Չալկճեան, Արրահամ Սուճուքճեան, Հրահայ Փիլթօֆճեան, Պերճ
Արղունմանեան, Չաւէն Թնքարեան, Յակոբ Ունճեան, Հերմինէ
Եաղուպեան, Վահրամ Փափաղեան, Լիզ. Զօփուրեան, Զ. Թնքարեան :
Բերայի Էսաեան վարժարանէն՝ Միքաէլ Սաքաեան, Եր.
Մանուկեան, Հայկ Դափօեան, Գարեգին Դարրինեան, Յր. Յով-
հաննէսեան, Էլիզաւ և Արշալոյս Հայմամճեան : Վիեննական Մախ-
թարեանէն՝ Արամ Ծինճեան, Կր. Կորտաճեան, Նշան Բէօփուրճեան :
Սկիւսարեան՝ Նուարդ Իւսիւքճեան, Գարուն Տ. Յակոբեան, Կր.
Մոմճեան : Մազրիզիդէն՝ Նուարդ և Դեղամ Խանամիրեան : Խաս-
զիդէն՝ Հայկունի Մէրտինեան, Յակոբ Պալլքճեան : Մայր-վար-
ժարանէն՝ Համբարձում Պուչաքճեան, Մկրտիչ Պիւլպիւլեան :
Բանկալքիի Ա.Ն. Յղութեանէն՝ Հնազանդ Նարկիլէճեան, Լիւսի Աբ-
րահամեան, Եւգինէ և Հռիփսիօէ Ամիրիկեան : Գասրգիդէն՝ Սիւսն
Թոքաթեան, Գարթալէն՝ Հրատ Նարկիզեան : Արնապուս գիւղէն՝
Արշակ Ալեանաքեան : Բերայի Համազգեացիէն՝ Յովս. Կամօարեան :
Նիկոմիդիայէն՝ Մաննիկ Ծէննէթեան, Սիրազարդ Չաքրեան,
Զուարդ Չաքարեան, Սրբունի Բիւրքճեան, Պերճունի Բիւրքճեան,
Նուպար Պիպիեան :

Պանսրմայի ազգ. վարժ. կէն՝ Յովհ. Չահիկեան, Արամ Իչ-
խանեան, Պետրոս Զիլինկիրեան, Սիւսն Շմաւոնեան, Կրպ. Շահ-
պազեան, Պողոս Պալապանեան, Կր. Մայտոչեան :

Դոնիայի Ծկնաճեան վարժ. կէն՝ Ստեփան Մակարեան, Վահ-
րամ Պալապանեան, Սարգիս Մուսայէլեան, Սարգիս Դըյըճեան,
Դանիէլ Մասաթեան :

Պարտիզակի բարձր. վարժ. կէն՝ Մկրտիչ Չաքարեան, Յակոբ
Աճառեան :

Էսիրնէկէն՝ Հրատ Պղտիկեան :

Ասոնցմէ վիճակը շահեցան Պէշիկթաշի վարժարանէն Սարգիս
Փափաղեան, և Դոնիայի Ծէնանեան վարժարանէն Վահրամ Պա-
լապանեան, որոնք կ'ստանան մէյմէկ ժողովրդական ճարտեսոյց :

ՊԶՏԻԿՆԵՐՈՒՆ ԿԱՂԱՆԴՉԷՔԸ

Ո՛րչափ տաղտկալի գործ է, սա՛ պղտիկներուն Կաղանդչէքի
ընտրութիւնը : Երբեմն ա՛յնչափ քմահաճ ու բժախնդիր են պղտիկ-
ները, որ ամէնէն փորձառու մարդն իսկ յաճախ կը վարանի, տե-
սակ մը մտահոգութիւն կ'ունենայ : «Պիտի հաւնի՞», գո՛ն պիտի մը-
նա՞յ» ընտանիքի հայրերուն միտքը յոգնեցնող հարցեր են ասոնք :

Այս նկատողութիւնները աչքի առջև ունենալով, Պ. ՊԱԼԵՆՑ
ԴՐԱՏՈՒՆԸ Ամանորի յատուկ նուէրներու բազմազան և ճոխ մը-
թերք մը դրած է իր յաճախորդներուն տրամադրութեան տակ :
Մասնաւորապէս կը գտնուին հրահանգի. պատմութեանց գրքեր,
զարդարուն օրացոյցներ, պատկերազարդ քարդեր, յուշատետրներ,
և այլազան շարք մը մանկական հատորներու :